

48

Եւ սահեց դարը, երևեցաւ մահը, և ծնօտները խստասիրու չխշխկացնելով հրամայեց։

— Լրացաւ դարը. մեռիր, Անանդա։ Անանդան չլսեց, բայց զգաց մահուան հրամանը։

— Ես քեզնից չեմ վախենում, ո՞վ մահ, — ասաց Անանդան, — որովհետեւ դու գոյութիւն չունիս ինձնից դուքս. ես հզօր եմ քեզնից, անսահման է և յաւէրժական իմ եսը — ժամանակ — ասարածութիւնը, որի մէջն ես դու ոճրագործում և որը դու անզօր ես յաղթահարել. — յաղթահարել ինձ, մեղորու, եթէ կարող ես...»

Զայրագին հրեռաց մահը, սոսկալիորէն չխշխկացրեց կմախքէ ծնօտները և Անանդային կատաղի թափով նետեց անզունդ, ուր անեղամոռնէջ ովկիսանն էր եռում սկա-արիւնոտ ալիքներով գալար՝ գալար...»

Եւ խաւար ջրերի վրայ երկնքի անունից մի ասող ծագեցաւ։

Ա. ԻՍԱՀԱԿԵԱՆ

## ՈՒԿՈՅ ՖՈՍԿՈԼՈՅ

### ՏԱՂ ԳԵՐԵԶՄԱՆԱՑ

Ա. ՀԻՊՈԼԻՏՈՍ ՊԻՆԴԵՄՈՆՏ

· Սուսաններն ստուերն ու շիրիմն՝ ըսփոփուած Արտասուբով՝ կրնան մահուան քունն արդեօք ընել նըազ զօժքնազ, երբ արեօքան Ալեւս երկրէն պիտ' ինձ համար ըըբլսէ Այս տունկերու եւ կենդանեաց չքնազ զարմն, եւ պիտ' առշեւըս ըըպարեն՝ հանդերձեալ Գեղեցկայոյս ժամերն, եւ ոչ ալ քինէ, Քաղցըր մաերիմ, պիտի լըսեմ երգն՝ այլեւս Ու զայն վարող դաշնակութիւնը տրտում. Եւ պիտ' այլեւըս սրտիս մէջ չըխոսի ինձ Ագին կայս Մուռուր եղիներուն՝ ամայի Հողին, ուր ոչ սիրատարի կին մ'աղօթէ, Ոչ մենաւոր անցորդ մը հեծքը լըսէ՝ Զոր կը զրկէ Բնութիւնը մեզ դամբանէն։

Իմ օրերուն, քար մ'որ պիտի որոշէ իմ սոկորներով ոսկորներէն անհամար Զոր ցամափի վրայ եւ ծովու կը ցանէ Մահը իրաւ, ով Պինդեմոնտ, Ցոյսն ասուուածուկն՝ կը խուսէ Երերիմներէն, եւ մոռացօնքն ամէն ինչ իր գիշերին մէջ կը պատէ, եւ ազգու Ոյժ մը զանոնք կը տագիտապէ շարժումէ Շարժում, եւ մարդն ու իր զամբանն ու գէմքին Հուսկ նշմարներն, եւ նշիքարները երկրի Եւ երկնքի կ'այլակերպէ ժամանակ։

Բայց մահացուն ինչո՞ւ անձէն տարածամ Պիտ' յաշակէր պատրանքն որ յիտ իսկ մահու կը կեցընէ զինք դժոռիփի սեմին վրայ. Չ'ապրիր միթէ ան երկրի տակ աւ՝ իրեն երբոր լըսէ դաշնակութիւնը օրուան, եթէ կրնայ իրեններուն սրտին մէջ Արթնցընել զայն անուշազ ինամքներով։ Ջացումներու այս սիրային մտերմութիւնն Երկնային է, օժիտ մըն է երկնային Մարդոց միջեւ, եւ մինք անոր շընորհիւ Կ'ապրինք յաճախ մենէ մեկնող սիրելոյն Եւ ան մնզ հետ, եթէ երկիրը զըթած Որ նըգունեց զինքը մանուկ եւ զանի Այս սնուցանէր՝ տալով անոր ապաւէն Վեճին իր նըցը մայրենի, մամերու Թինամանքն եւ ուամկին պիղծ ոտքերէն Սուրբ պահապանէ, եւ քար մ'անունը պահէ, Եւ սիրակաթ ծաղկաւէտ ծառ մը բուրեան Անիւնը հեշտ հովանիով շնոփէ։

Երերիմն չի բերկրիր միայն անիկա Որ սիրոյ չի թողուր ժառանգ, եւ նոյն իսկ Եթէ հայի յուղարկուածին նետէւն, Կը անմէ իր ոգին մոլոր ու թափա Աներունեան՝ կայեաններու կոծին մէջ, Ապասանած կամ թեներուն ներքեն մնձ՝ Աստուածային ներողութեան. իսկ փոշին՝ Զայն կը թողու եղիներուն՝ ամայի Հողին, ուր ոչ սիրատարի կին մ'աղօթէ, Ոչ մենաւոր անցորդ մը հեծքը լըսէ՝ Զոր կը զրկէ Բնութիւնը մեզ դամբանէն։

Բայց նոր օրէնք մ'այսօր զըթու աշքերէն կը հրամայէ գերեզմանները հեռուՅ, Եւ կը խանդան մեռելներուն անուններն։ Եւ անշիրիմ կը պառկի քու քանանայդ, Ո՛վ Թալիա, որ իր յարկին մէջ աղքատ Նըրագելով քեզի սարդի մը՝ սինուց Երկայն սիրով, եւ քեզ պասկներ կը կախէր. Աւ դուն անոր երգերը քու ժըմբուով կը պնիէիր, որ կը կեչին լոնգբարտ

Սարդանաբալը<sup>9</sup>, որուն քաղցր են միայն  
Չուարակներու ՝արձաններու թշիններն,  
Որ Ազգուական քարայրներէն՝ ՚ուղղիներէն  
Տիկինոսի՝ կը գործեն զինքն երջանիկ  
Հանգստակատ կեանքով՝ կերպ ու խումով:  
Ո՛վ գեղեցիկ Մուսա, ուր ես, ուր ես գուն,  
Զեմ առենք բոյն անմահ շունչիդ՝ նըշանին  
Աստուծութեանդ՝ այս տունկերուն միջեւ՝ ուր  
Նստեր եմ ու եւ հառաչենք կը ներում  
Իմ մայրենի յարկին<sup>10</sup>: Ու դուն կու զայիր  
Կը ժմանէիր անոր տակն այն թմբին<sup>11</sup>,  
Որ իր զարսեն արդ արձակած՝ կը մորչէ  
Ո՛վ դիցանոյց, զի չի սրողեր դամբարանն  
Աւելորին, որուն երբեմն անիկա  
Կ'ընծայէր քաղցրը հովանի և հանգիստ:  
Դուն խաժամութ զամբաններուն մէջ թերեւս  
Ման զալով շորչ՝ կը նայիս ուր կը ննջէ  
Պարինիդ նըւրիական զլուխն արդեօք:  
Գաղաքն անոր հովանինը շըդրուտ  
Իր պարզապին մէջ՝ պատունա հրապուրողն  
Անարական երգիչներու, ոչ արձան,  
Ոչ խօսիք, եւ թէրեւս ոսկրիներն արինով  
Կը շատախէ կրճատ զլուզ աւապակն,  
Որ մնիները պատիժի բեմին վրայ  
Թողոց. եւ հոն դերուկներուն կոնդերուն  
Կը լըսես մէջ, որ ըսկնդիկը թողլիք  
Կը փորէ հոզն իր թաթերով, ոռնալով  
Սովալըլուկ, թափանելով փոս փոս.  
Եւ կը տնենք որ կառափէն կ'ելլ ուրուս  
Յուպովն՝ որ հոն էր ծըլարե՞ լուսինէն  
Իր փախելուն, եւ կը թոչի ցիրուցան  
Խաչերուն<sup>12</sup> շտրջը մահավիրա այն գալսին,  
Եւ աղտօնին հեկեկանքով տիրազզած  
Կ'ամբաստանէ ճառազայթներն՝ որոնցմազ  
Կ'այցեն աստղերը մոռցւած փոսերուն:  
Մութ ցայգէտ, ո՛վ դիցանոյց, զուր կը խնդրես  
Յօլ քերթողիք, մեռեններուն վըրայ, ո՛չ,  
Եթէ մարդոց զովֆերով չեն պատուրած  
Եւ արցունքով սիրոյ՝ ծաղիկ չի փթթիր:  
Ցորմէնտէ հարսանիթներն, ատեաններն  
Ու սեղաններն ըրին երէն մարդկեղին  
Գորպագութ հանդէա իրն եւ այլոց,  
Կը կորպէն զազաններէն եւ դանէ  
Օդէն ողէնը մասցորդներն եղեկի,  
Զորսու ուրիշ ազգեցութեանց կ'ենթարկէ  
Բնութիւնն յահէտ: Էին վըրայ վէպերու  
Դամբարաններն, եւ բագիններն՝ որդւոց<sup>13</sup>.  
Եւ առաքնին թերափներուն պատզամներն  
Կ'ելլէին նոյն ինքն անոնցմէ, եւ ահեղ  
Կը պապերուն փոշիներուն վըրայ երգութիւն:

Կրօնվ՝ զոր պէսպէտ օրինական ծէսերով  
Հայրենական լաւութիւններն ու գորովն  
Ընթացոցին սարիներու շարք մ'երկայն,  
Տաճարներուն սալայատակ<sup>14</sup> չերն միշտ  
Դամբանական քարերն, ոչ հոտը նեխած  
Դիակներու՝ խունկին հետ խառըն՝ պղծեց  
Աղօթաւորն, ոչ ալ քաղաքն հազար սուգ  
Կըմախիներու նըկարներով. զարհուած  
Մարերն ըլոցոս իրնեց քուէն՝ կ'երկարեն  
Մերկ քազուկնին գլխուն վըրայ սիրունակ  
Իրնեց սիրուն կաթնկերին, որ զանի  
Զարթնցընէ երկարածիգ հեծութիւն  
Հանգոցեալին, որ կը հայցէ զմարուած  
Սուրբ ազօթներ ժառանգներէն: Բայց նոճեր  
Ռւեկեիններ սիւթերը սուրբ շոփիով  
Տողորելով՝ կը սփուէին անթարշամ  
Դալարութիւն շիրիմներուն շուրջն, ի յուշ  
Ցաւերժական, եւ մնժագին սրուակներէ<sup>15</sup>  
Կ'ամփուէին ուխտակրւէր արցունքներն:  
Կը շոպէն բարեկամներն Արէւէն  
Կայծ մը որ լոյս տանին ցայգին նորանդունդ,  
Ջի մենինը ատեն աշքերը մարդուն  
Արեւ կ'ուզեն, եւ ամէն լանջք կ'արձակէ  
Ցեսին թառանչը փախստեայ նըշոյլին<sup>16</sup>:  
Քառութեան շուրջ կը հոսէին աղբիրներն  
Եւ անթառամ ու մանիշակ կը բգիէր  
Հողը մահուան. եւ ով սուտէր կաթուր  
Նըրէր և հոն սկսէր վիշտերն իր պատմել  
Իր սիրէլի մնենկներուն, կ'առնէր շուրջն  
Հոտ մ'անուզակ իրը Նլիսեան զաշտորէն:  
Գըթմ մուղցք որ ցոճակտ կը գործէ  
Արուարձանեայ շիրիմներուն պարտուներն  
Անզիացիք կոյսերուն<sup>18</sup>, ուր կը տանի  
Կորսուած մօր սէրը զիրենք, ուր դարձի  
Հրեշչակներուն աղաքցին որ զըթան  
Քաջին<sup>19</sup>, որ մեծ շնին նեղցեց պարտուած  
Նաւին, ւանէկ իրն դազար մը փորեց:  
Բայց ուր աւինն արիական գործերու  
Կը մըրափէ, եւ քաղենի կենցաղին  
Ըսպասաւոր են ճոխութիւն եւ դողում<sup>20</sup>,  
Մանարձաններ եւ կծեայարկ զամբաններ  
Կը կանցինի հոն. պերճանքներ սին եւ զատարկ  
Եւ դրժոփիք հանզիսաւոր գորշէալներ:  
Գիտունն ու ճոխ ուսպասագունդն յօղնախումը՝  
Պարձանիք եւ միտք չքնաղ թագին իտաւեան,  
Ո՛ղջ փապարու աքրունիքին մէջ ունին  
Գերեզմաններն արցէն, եւ իբր դրուած՝  
Ազգաստնին նըշանը լոկ: Մահը մեզ  
Պիտ' հանգստոց մը պատրաստէ խաղաղիկ  
Երբ բախտն անզամ մը դադրի իր վրէժներէն,

Ն մասնիկմ սէրն ընդունի ոչ զանձի  
Ժառանգութեւն, այլ զգացումներ չերմագութ  
Եւ պատճենիկ ազատամիտ տաղերու

Քաջազներու շիրիմներն, ով Պինդմոնտ,  
Ազի ոգին կը զատեն մեծ գործերու,  
Եւ պահութափի սրբանուէր և չքնաղ  
Կ'ընծայեն վայրը որ գիրենք կ'ընդունի;  
Երբ ես երբեմն զամբարանը տեսայ  
Ուր որ մարմինը կը հանգիշ այն Ենծին<sup>21</sup>,  
Որ սանձլով թազարուց զաւազան  
Եւ փետևլով տերեներն իր սարդերուն,  
Կը ցոյցնէ յայտ թէ ինչ արտու ու արին  
Եւ որ անէ կը կաթիքթի. եւ տապանն  
Ալոր<sup>22</sup> որ նոր Ալիքէ մ'ի Հնոմ կանգնեցոց  
Երկնաւորաց, ոյնչնպէս անո՞րն որ տեսաւ  
Ճախրանքը շատ մ'աշխարհներու՝ արփենի  
Վըրանին տակ, եւ արեակն որ անշարժ  
Կը ճանանչէր անոնց միշեւ, եւ որով  
Կանինեց հորդեց ճանապարհներն երկնիք  
Անզիւցույն՝ որ աճազին թեւերով  
Աւառոնեցաւ աւելի երս հուռուն:  
Երանի քեզ, զուցից ես, կենսաւէտ  
Ալուց ոգիդ համար եւ քու վտակներուց՝  
Զոր սնաքներէն կը թափի մ'չշ Ապձննին:  
Լուսինն՝ օդովզը բերկարալի՛ շնչն լուսով  
Ազեկութեթ զրւարթացած ըլլուսներդ  
Կը զարդարէ, եւ հովիտներդ խուռն ու խիտ  
Ջիթաստանով եւ բնակւէտ շնչերով՝  
Կը զրկեն բիրը ծաղիկներու խուռն երկինք:  
Եւ զու Փլորնես, Կ'ունկնդիլիք նախ նրաւան  
Որ փախստայ գիրկի երկնային Աստղիկին<sup>23</sup>,  
Բարանացուց, ու ուստի տրիք սիրով  
Մնողդ ու բարբառ կալլիոպինա<sup>24</sup> մնդրաբուխ  
Ան շրթունքին, որ Մէրը մերկ յելլազա,  
Մերկ եւ ի Հնոմ՝ պանա քողով լուսանիթ  
Կը դարձնէր գիրկի երկնային Աստղիկին<sup>25</sup>,  
Բայց աւելի եւ երանի քեզ՝ որ դուն  
Մէկ տաճարի մէջ ամփոփած՝ կը պահես  
Փառքերն խալ, եւ միակները թերեւս,  
Ցորմէնսէ գրիթէ թողլիք Ալպեաններն<sup>26</sup>  
Եւ զօրութիւնը մարդկային բախտեռու  
Բուռն ու փոփոխ՝ կը հորուէին զէնքերուդ  
Եւ գոյգերուդ, սեղաններուդ, հայրեննեացդ  
Ուամէն բանի վայ, բաց որ փառքերուդ  
Ելիասակէն, զի ուր արի մաքերուն  
Ուիտալիոյ կը շոյայ յոյս փառքերուն,  
Անկէց մեզի պիտի ճանճնք հըմայքներն<sup>27</sup>,  
Ու ստէպ Վիկոր եկա հոս այս կուներուն  
Ներշնչուելու. հայրենի դից զէմ սրտանած՝  
Ալոնոսական<sup>28</sup> ամայութեանց մէջ անմոռնէլ

Կը թափառէր, պիշ կաթողին երկնիքին  
Ու դաշտերուն. եւ երբ եւ ոչ մի տեսիւ  
Կննածածղիկ կը բուժէր ցաւը սրտին,  
Անողքն հնո՞ կը հանգչէր հուսկ, եւ ունէր  
Դէմիքն վրայ մահուան զարուկը, եւ յոյսն,  
Այն մեծերուն կը բնակի հետն յաւիտեան,  
Եւ ոսկորներն հայրեննեաց սէր կը մողնչեն:  
Այն կրօնասէր անզորրութեան մէջ իսպաղ  
Ոզի<sup>29</sup> մըն է որ կը խօսի, ու ես օն.  
Եւ ախոյնան կը սնուցանէր Պարսից գէմ  
Մարտունի մէջ՞ ուր Աթէնս նըրերէց  
Դամբարաններ իր կորովի քաշերուն,  
Հելլենական արիութիւնն ու ցասոյթն:  
Եւրիայի<sup>30</sup> տակէն նաւորդ անցերով  
Այն ծովը՝ այս խաւարին մէջ կը տեսնէր  
Սաղուարտներու եւ ոգորող սուրերու  
Փայլատակներ կայծակնացու, խարոյններ  
Հրաշուն շուուով ոլորտապոյտ. կը տեսնէր  
Երկաթական զէնուզարդով պաղպաջուն  
Ուրուականներ ուզմէրկ խազմին խանզակաթ.  
Եւ սոսկումին մէջ ցայզական լրութեան՝  
Կը ծաւալէր շուրջանակի դաստէ զաշտ  
Գունդէրու զորպէ, փոքերու ձայն, եւ գըույթ  
Արշաւասոյր երկվարաց՝ առաթուր  
Կոփուսէլով մազկոփինչներու կրողակներն  
Եւ ողբ ու ուսուագ ուերգ մահազոյժ դուստրերուն<sup>31</sup>:  
Երանի քեզ, Հիպատիոսէ, որ կանանց  
Տարիներուուց՝ կը վազէր հովերուն  
Լիսասաման իշխանութիւնն, եւ վարեց  
Եթէ թեւերը նաւուղիզ էգեանն<sup>32</sup>  
Լողիներէն անդին, անուշտ լըսեցիր  
Որ վազնմէ զըրոյցներու համարուով  
Կը հնչէին Հելլեսպոնտի եղերներն,  
Եւ կը մողնչէր ծովի իր խորով՝ անանելով  
Հուետան ափերը զէնուզարդն Աթիւնն<sup>33</sup>  
Ոսկորներուն վրայ խասի քաջազանց  
Մատակարար արդար է ման փառքերու.  
Ոչ խորագէտ հանճար, ոչ չորոն արգուն  
Կը պահէին իթակեցւոյն կողոպաւտն  
Անհնարին, զի ալիքները ծովուն  
Անդասային աստուածներէն դրդւած՝  
Զայն շուեցին լաստափայէն թափառու:

Եւ զին՝ որ տենչը պատիւիք եւ փառքի  
Եւ ժամանակը կը ստիպէն որ երթամ  
Փախստական օտարասն մարդոց քով,  
Զին Ծուաները իրախուսիչ մահացուն  
Իմաստութեան՝ թող հրաւերն որ ճանճնմ  
Վերակոչնմ զիւցազուններն երեւան:  
Գերեզմանաց կը նստին պետ պահակներն.  
Եւ ժամանակն երբոր իր ցուրտ թեւերով

Աւէկտ տանի աւերակներն իսկ անոնց,  
Կ'ուրախացնեն Պիմպլայք<sup>35</sup> իրենց երգերով  
Անապատներն, եւ կը յաղթէ լլութեան՝  
Դաշնակառոր նըւագն՝ հազար դարերու։  
Եւ արդ հերկուած Տրովայալի<sup>36</sup> մէջ՝ յաւէտ  
Կը ճանանչէ պանդուխտներուն տեղ մ' յաւերժ,  
Յաւերժնարսին<sup>37</sup> անուամբ՝ զոր Զիւս իրեն կին  
Առաւ, եւ նէ ինք Դարդանոսը տըւաւ  
Զեւսի զաւակ, որմէ եղան Տրովայալ  
Ուկսուարակոս, եւ յիսուն թիւ սրբսկապանն  
Եւ պետութիւնն Յուլեան առնմին, Զիւս երբոր  
Հենկորա դից օրնասին ձայնը լըսեց,  
Որ կը կանչէ զինք կենսաբու սիլքերէն  
Այս կենսացին դէս ի դատան Ծրբեան,  
Ուղղոց Զեւսին այս աղուակը վերջին։  
Եթէ քեզի, Կ'ըսէր, եղան սիրելի  
Մազերու ու դէմիս եւ հսկումներս քալցրիկ,  
Եւ չի ներկը ճակասագրն կամըր տալ  
Ինծի սրիտուր մը պանծազյն, երկնքին  
Գէթ քու մեռեալ սիրելիիդ ակնարկէ,  
Ուրպէս զի քու չիւկորայիդ մասայ համբաւն։  
Այս ամօթովով նէ կը մեռնէր, եւ Ռիմը  
Կը հնձնէրէ. եւ Կ'ակնարկէ զլուսն անմահ  
Եւ կը շահէր գարսրին ցոյ ամբրոսինն  
Յաւերժնարսին Վրայ, եւ ըրաւ այս մարմինն  
Ու այն շիրիմը սրբանուէր Իրիթթն<sup>38</sup>  
Հուն հանգչցաւ, կը ննչէ հոն և ինեան  
Անքւնն արդար. Իլիուէր կիններն հոն  
Զուր հերարդակ Կ'ազերսէին որ օրհասն  
Էրիկներն իրենց մնիքն մօսապուտ.  
Հուն կասսանդրա<sup>39</sup>, երօ իր սրտին մէջ աստուած  
Իրեն խօսիլ կոտ տար օրհասը Տրոյայ,  
Եկաւ հսաւաւ, եւ կերատափի երգեց երգ  
Ուրուսներուն, եւ անցնելով պարազլուի  
Եղքօրորդուցն, եղերեքներ սիրային  
Կ'ուսուցանէր պատահեկաց, եւ Կ'ըսէր  
Հառաշելով. Ո՛հ, գարձ ձեզի Արզուէ՝  
Ուր Տիգեանին եւ Լայերտեան զաւակին  
Երիվարները զուր պիտի արածէր<sup>40</sup>  
Եթէ շնորէ երքեա երկիւր, ի զոր զուր  
Պիտի վիսուէք ձեր հայրներ բնագաւառն։  
Ուրմերը զորձ Ապոլոնի<sup>41</sup> պիտի ծխան  
Աւերակաց տակ, բայց տրովեան թերափներն  
Այս շիրմաց մէջ պիտի ունենան օթեան։  
Զիւ դից պարգին է պիր անուն պահպանել  
Տասապանաց մէջ, Ես նոսեր, արմաններ  
Գուրք զորս հարսները կը անկն Պրիամու,  
Եւ սուզուած այրիններու արցուակով,  
Աւակ, փութով պիտի անձիք, շնչք ըրէք  
Իմ հայրերու. եւ ով տապարը զութով

Հեռու պահէն նըրերական սոսերէկ,  
Անոր պիտի չըհասնի սուզ տոնմային,  
Եւ սեղանին պիտի հըպի սրբութեամբ։  
Շուր ըրէք դուք իմ հայրերու. մուրացիկ  
Կոյր մը<sup>42</sup> պիտի տեսնեք զուք որ մը թափան  
Զեր հինաւուց ըստուերներուն տակ, որ մնաւ  
Պիտի քորձէ գանգաչելով՝ երերուն՝  
Դամբարանաց մէջ եւ գլկէ տապաններն  
Եւ հարցումներ ընէ անոնց: Պիտի հէծնն  
Խոր անձաւններն ու դամբարանը բոլոր  
Պիտի պատմէ երկու անզամ իլիոնն<sup>43</sup>  
Հարթայատակ ուերկու անզամ յարուցեալ  
Երթերուն ճամբաներուն վըրայ լուս,  
Ճակասագրեալ Պիւեսնց յետին յաղթանակն  
Աւելի հէւս գեղեցիկ գործելու։  
Երգիշը սուրու ողբեկով իր երգով  
Այն հոգիները թաղծալից, պիտ' ընէ  
Ցաւերդ անմահ Արգիացի արքաններն<sup>44</sup>  
Այնչափ երկիր՝ որչափ իր մէջ կ'ընդգոռէ  
Ովկիանուն մէծ հայրն<sup>45</sup>: Ու զուն Հեկոտր, հոն  
Պիտի ունենան պահի ողբի՛ որ արիւնն  
Հայրենիի սիրոյն թափուած՝ ըլլայ սուրը  
Ուրտասուուէիր, եւ արեգակը ցորգան  
Լուսաւորէ գառն աղէտները մարգոց։  
Թրգմ. Հ. Ա. Պահանեան

ՄԱՆ Օ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

1. Քերթողը Կ'ակնարկէ Պիւետուրին իմաստափրութեան, ու լուսաւորը շրջաններուն մէջ նուազաւոր դաշնակութեաններ կը դեւր։  
2. Պիտեհնեսի այլ և այլ աղերում Կ'ակնարկէ։  
3. Ձի Ֆուկուոյ պանդիսութեան մէջ էր։  
4. Ձի մեներներ ալ ողիներն մազին մէջ արժնանեւու լուն յշանցակը՝ կերպով մը կը համրուին թէ կենակութեան ունենան։  
5. Այներու կը կուն հիմերը դույրը։  
6. Ժթ գարուն ակիզը արգիլուեցան խոալիոյ մէջ առանձն գերեզմանները, եւ խանդիխուն կը թաղուէին մենեները։  
7. Քաւանայ թալիս Մուսային Կ'ակնառնէ Յովսէփ Պարինին, Լուսորարտացի անուանի բանաստեղծը իր քնարակն պէսովէս երգերուն համար, եւ մանաւանդ իր զուարախոսն ՕՐ կուշութ շնազ քերթուածնն, զոր շորս մասերու բանուած՝ տառաւ, կէսօր, իրկուս և գիշեր՝ կատակերպիկով կը հնդէն ճարագարքէն թէկեւ ամիս եւ ախուար մէծաստներու բարեկի կամ ծաղկակ բարքերն ու գարքերը։  
8. Ապրին կամ սարդինին՝ Պարինիի անթառամ

քերթուածն է, որը հուէր կը համարի քերթութեան դիմունին՝ ինչպէս գափինի:

9. Սարգանաբառ Լուգորաբառացին՝ աղնուականն է ուխ, և շատասէր եւ փափակեանց: — Աշուուական լուգորաբառից արդի Արտա գնուի կողմէրը, որը հնարք Ալգուա կամ Արդուա գը դոչէին: Խոկ Տիգինոս գետ է վիրակովման իտալիոյ:

10. Իր մայրենի յարկը Զակինթոս կողմն էր՝ ուր ժամանակ էր ֆուկուոյ, բայց ինքն իտալիա կը զուռեր, ուրիշ պարունակաց իր աղասասիրութեան համար:

11. Կ'ինանա Խորի ծաներու անտառակը՝ որ Միլանի արեւելքան կողմն էր, և ուր կը համարի թէ կը յանձնէր Պարմիի:

12. Խտարացի սովոր էին փայտէ ու իսաւիր կանչել զերեզմաններուն մասրը:

13. Զի հին ժամանակներուն մինչ Հոռավեցոց որեւը գերեզմաններուն քոյլ դից բարձիներ կը կանչեին: — Այս կարծէին թէ տառցիններուն ոդիները տուները կը պարտին ի պաշտպանութիւն ընտառենքներուն, և զանունք թիրափ կամ ընսանի դից կը դոչէին:

14. Ինչպէս յայտնի է՝ միշտ վերջին ժամանակներս, Ելրոպայի գործէն առէն կողմէրը դափնիկը տառարներուն սարցասականին առկ է թագէին:

15. Կոնողներուն արցունիքը պատուական անօժներուն մէջ ժողովուն իր թարթին փարանակներուն ենա, և վար կանչեն մըն աւ հնաւերնին կը դնէին իրը շանակ հոգուց անտառութեան:

16. Խնացէս և Վերցինուն Կ'երգէ Դիրէի մասին. ուս ինեւական Դ գիրք, էջ 173՝ վերէն հիւպերոդ տող, մըր Մարգարունուն մէջ:

17. Օթէնք էր որ պատուներն ու աղաւաւորները Կ'երթային կը նստէին սեղաններուն եւ գերեզմաններուն քոյլ և ողիներուն կը նստէին կաթ, զինի, ենա, և կը մրժէին իրներ ցաւերը:

18. Անզիլոյ մէջ գերեզմանատառները հասարակաց ներկմբեր են՝ զարգարած ծաղիկներով եւ ծաներով:

19. Ամսինքն Նկասնի, որ Ծվախոսով մէջ Փախանցուց ձեռքնեն առաւ Արևելք առան մեծամարմն նսւը, կորեց անոր մեծ կայզը և անոր ստուար բռնէն իրեն զարու յնեն, և միշտ նոր կը պարտագէւ.

20. Ճնութիւնն ի գողուս հարսութիւնն դատարկապունքուն, և կրիկոց բանակութեան:

21. Դիկոյայս Մաքրեանակիլի:

22. Մ'թելաններոյի, որ Հոսուի մէջ Ս. Պիտրոս և կիշեցուն զմբիցը անկցի:

23. Մ'ծ ընախօս և աստղաբաշխ Գալիքոսի, որ համբայ բացայ Նկատուն անզիւթաւոյն՝ անմի մեծ թորին ներսուն Խոնկ իրեն ալ Փորենախոյ Ս. Խաչ եկեղեցից անկ մէջ թաղուած են:

24. Գիրեւին կը կոչէ Տանդէն այդ անսենով պատառունիք կուսակցութեանն ըլլայուն համար: — Ընդհանուր կարծէի որ Տանդէն իր հաշակարու քերթուածը Փլորենիոյ մէջ սկսած ըլլայ՝ այդ բացաբաշ ացորդուն առելէն տառ:

25. Կալիքոս՝ մըն իր Մուսաններւն Բնեդրաբային կ'անարիէ՝ որ Փորենախոյ ծնողը էր, ումի յարդա-

րուու իդու քան գՏանդէ, և իրը թէ անհամեստ Սէրը իր տաղերուն մէջ զգեցուցած եւ պարկէշտացուցած:

26. Հնիերն ալ կը զանազաններն երկու Ալաղիկ. մին երկրաւոր եւ զգայական, միւր երիխային և հու գուռու:

27. Ալպիան ինուերը՝ կանզնատ իրը պատուար հրասի Աներուն գէմ:

28. Ալպինին Էայրինիքին համար բուժութիւններ կամ զուշակութիւններ, — Արիսոր Ալիքիրի, հաշակաւոր քերթուուղիքուակ. անհանդարու ևս սաստի Էայրինաս, մըր, և միտ զգնի իր Աստրինիքին բախսի վրայ: Իր աղմարանն ալ Սուրբ Խոսէ եկեղեցւոյն մէջ է միւս մեծերուն ենա, որոնց այցելութեան կ'երթար իր ողուն թեալը, վասեր իր սերտ ու հաճարը: Իր շրմին մրցու գրուած է. «Հու վերշապէս հանզիցեց Ալիքիրէ»:

29. Ալուս զետին Ծոսկեան աշխարին և Փլորենս տիոյ:

30. Ողին Էայրինասիրութեան:

31. Եւրիս Կոզին դիմանի է ծովափին, որ թափից Դարեւն թագաւոր պարսից իր զօրերը: Պատանիս Ալլէն պատմիւց Կ'ըսէ թէ «Մարաթոննեան գայտին մէջ էն գերեզմանները մատուն մէջ ինչպէս աթեանի ներուն և առէն կը չիւնը կը լուսն հու մեծ էն եւ կ'երկան պատմագնուներու ցողոցները»:

32. Պարգամը՝ որոնք երկու դրյուկ էին, և կը համարուեին թէ մարգոց կեանին թէրէ կը մահն և երկուով կը կանաձայնէան անոնց օրնայի:

33. Կողինեւ Ալշակուղագոսու:

34. Հկլսեանտի արովական ափերուն վրայ էին Ալիւէսի և Պատրիկէսի գերեզմանները, նշնչէս արուուկան պատերացին մէջ նիկատ միւս Դանակեցուոց Հեկտորի արիստով շաղախուած Ալիւէսի գանանց անիւրա գաստանուն արուեստ Ուշէսին: Բայց ժողը յարցուակեց զայն նամակութեան տանին՝ և տարա գէպ իր գերեզմանն խափ, որ Շունան սարաւանդին մրցու էր Թրակիան Ալսոփի մէջ:

35. Որմալայը. Մուսայք. Մուսայից նուիրուած Որմալայ լիուն կամ Որմալէս աղբիրէն:

36. Տրոմագար մէջ՝ որ արդ ներկաւած գայտ է, արդին հանապանուրդները զան կամ զատ կարծեցին. Մացորունները երկրաներն իրուի՝ որ մին էր գարգաւանցուած կուսի: Տրոմաց հանապանուայրերէն:

37. Ալպասի գուսար իւեկտոր Յաւերտանարուին, որդի Պարգամու և Ալսարակու, և անսից ինչւա նախալայը Հանույցեց և այլ Յուրուի, և ասէն Ցուկան ազգն ացն Յուրուի կեսարու: — Յիսուն սրակապանները Պրիմանու յիսուն աղոյ և հարսներուն, յիշասականած Համերու: (Խ. Ը.)

38. Այս Երիքին որդի էր Տրոյիս թագաւոր Դարգանասի. իսկ Խոս՝ որդի Երիքիթոսի Տրոյս որդի Երիքիթոսի Տրոյս որդին առանց եւ ասացը կը կաղէր իրին կամ իրուս: — Այսոնց զերեզմաններուն ցոյ արովուն սրակապանները Պրիմանու յիսուն աղոյ և հարսներուն, յիշասականած Համերու:

39. Գեղեցիկագոյնը Պրիմանսի և Հեկաբէի դուռտինքնէն, մարզպարէուի համբուած:
40. Զի արածէլը՝ սորիկան գործ էր: Տրդեանը՝ Դիմեդէսի է, ինչ լայերտանը՝ Ռիխէս, երկուն ալ զոս և անստավինք Տրդացոց գէմ:
41. Զի Փերոս կամ Գուշավի Ազողոն Պոսիդոնի ևն կիմարէից Տրոյա քաղաքը:
42. Հոներու:
43. Նախ Հերակլէսէն, երկրորդ՝ Ամազոններէն, իսկ

անոր վերջին պառապօտ աւեր պանուած էր Պեկանց, ոյսինց Աքիլլէսի և անոր Պիռոս որդուոյն:

44. Որ տարի պատերազմէլ վերջ՝ յաղթեցին սրբածոց, և մինչ այսօր Հուկրուսի բոլոր աշխարհ մէջ կը նշագումի:

45. Ովկիանոս հայր համարուած էր զետերու և ջրիրու, ուստի և ամէն կիսդանիներուն, զի առանց խոհառութեան չվիայ սկրունդ:



## Մ Ա Ռ Ա Ց Ո Ւ Ա Ծ Յ Ո Ւ Ա Ր Զ Ա Ն Մ Ը



ԻՆՉՊՈՅԻՇ ծաղրածութիւն իրաց և երգիծանց մարդկային յիշողութեան, անձինց և զէպքեր շառաչալց զզրդիւնով կը լնուն պատմութեան էջերը, կը բանան խոր ակոս մը զարերու շրջանին մէջ, ժամանակի սպառնալեաց հետառող՝ յափտենականութեան մը մըցակից ախոյեան, և յետոյ ցող մը մոռացութեան կը պատէ ամէն ինչ, հետոց արծուի թոռուցելոյ օդային խաւերու մէջ, և նաւու որ հողմավար կը սուրայ

ծփանուտ ովկիաններու վրայ, չնջուած ի սպառ:

Այսպիսի յիշատակ մ'է զոր կ'ուզենց այսօր հետազօտել, հայկական նշխարներու կարգին մէջ, վենետիկոյ լոխն ու մթին անկիւն մը, ուր հազիւ լուսոյ փայլ մ'առակայծ կը պատկերէ յուշարձան քանդակ մը, ի զուր անոր շուրջ կը հծծեն խորհրդագալուր լեզուով անթափանցելի ստուերը:

Ո՞վ է այն, ուսկի՞ց եկած և ինչու կը